

Յ. ԹՈՒՄԱՆԵԱՆ

ԳԻՖՈՐԸ

ԱՐԵԱՆԱՀԱՅԵՐԵՒ ՎԵՐԱԲԵՑ Լ. Ա.



1939

Գ. Հ. Հ Ի Բ Ե

Տպարան Նեղոս

891.99  
թ-95

ՏԱՐՅԱ 8 ՏԸՆԿԵՐ  
30 MAY 2011

391.3345  
Բ-95

ԱՐ

## ԳԻՖՈՐԸ

.....

8. ԹՌԻՄԱՆԵԱՆ

1.



Խատի : Կինը չէր համաձայներ :

— Չե՞մ ուզեր, իմ պղտիկ երախաս այդ անիրաւ աշխարհը մի՛ ձգեր, չեմ ուզեր, կուլար կինը :

Բայց Համբօն չի լսեց :

Խաղաղ առաւօտ մըն էր, տիուր առաւօտ մը :  
Տնեցիք ու հարեւանները եկան մինչև գիւղին ծայրը,  
Գիքորի թուշերը համբուրեցին ու ճամբու դրին :

Քոյրը, Զարուհի, կուլար, իսկ Գալոն մօր գիր-  
կէն կը պոռար — «Գիքո՛ւ, ո՞ւշ կ'եթաս, հէ՛ Գիքու» :

Գիքոր շուտ շուտ ետ կը նայէր : Կը տեսնէր գեռ  
գիւղին ծայրը կեցած են անոնք ու մայրը գոզնոցով  
կը սրբէր աչքերը : Նորէն հօրը քովէն կը վազէր կամ  
առջեւը կ'անցնէր : Անգամ մըն ալ ետ նայեցաւ . գիւ-  
ղը ծածկուած էր բլուրի ետեւ :

Անկէ յետոյ Գիքոր ետ կը մնար :

— Եկո՛ւր, Գիքոր ջան, եկո՛ւր հա, հասանք հա',  
որդին կանչելով կ'երթար Համբօն, շալակը խուրջին

6262

— 2 —

մը, մէջը քանի մը հոց ու պանիր և քանի մը տրցակ  
ծխսխոտ:

իրիկուան դէմ երբ սարերը կ'անցնէին, անգամ  
մըն ալ երեւցաւ գիւղը, հեռո՛ւ, մշուշին մէջ:

— Այ ապի, մեր տունը ան է հա՛, ցոյց տուաւ  
Գիքորը՝ մատը երկարելով դէպի գիւղը, թէեւ տունը  
բնաւ չէր երեւար, ու անցան:

Առաջին իրիկունը իջեւանեցան գիւղի մը մէջ:  
Տունին աէրը Համբոյի հին ծանօթն էր:

Դեղին ինքնաեռը կը խշար տախտի եզերքը: Զա-  
հել աղջիկ մը շըխկշըխկացնելով բաժակները կը լուար  
ու թէյ կը շինէր: Անիկա կարմիր, սիրուն լաթ մը  
հագած էր: Գիքոր միտքը դրաւ որ երբ քաղաքի մէջ  
դրամ վաստի, իրենց Զանին համար այդ տեսակ հա-  
գուստ մը ուղարկէ:

իրիկնահացէն յետոյ տանտէրն ու Համբօն ընկող-  
մանած, չպուխը քաշելով կը խօսակցէին: Խօսեցան  
Գիքորի մասին: Տանտէրը գովեց Համբօն, որ կը չար-  
շարուէր որդին մարդ ընելու համար: Յետոյ սկսան  
խօսիլ կոհւի վրայ, հացի թանգութեան վրայ, բայց  
Գիգորը շատ յոգնած էր, քունը տարաւ:

Միւս օրը քաղաք մատն: Գացին ծերունի թաւ-  
լածիի քով: Առտուն պազար իջան:

— Պիծա՛, այդ երախան ծառա՞յ պիտի տաս, խա-  
ռութի ներսէն հարցուց վաճառական մը:

— Հրամանք ես, ըսաւ Համբօն ու Գիքորը այդ  
կողմը հրեց:

— Բեր ինծի տուր, ես կը բռնեմ, առաջարկեց  
վաճառականը:

Այդ մորդուն կ'ըսէին Պէզակ Արտեմ:



(239-48)

48

— 3 —



2.

ամբո՞յն, քաղաքի մէջ, Գիքորը  
ծառայ տուաւ Պէզակ Արտեմի  
տունը: Պայմանն այն էր որ  
Գիքորը պէտք էր տունը մաք-  
րէր, ամանները լուար, ոտնա-  
մանները սրբէր, խանութը կե-  
րակուր տանէր, ու այս տեսակ մանր ծառայութիւն-  
ներ մինչև մէկ տարի:

Մէկ տարիէն յետոյ, Պէզազը զայն խանութ պիտի  
տանէր, խանութի «աշակերտ» պիտի շինէր, և այս-  
պէս Գիքորը պիտի բարձրանար:

— Հինգ ատրի տակաւին գրամ չեմ տար, ըստ  
Պէզազը պայման դրած ժամանակ: Եթէ շիտակը կ'ու-  
զես, դեռ գուն պէտք է որ տաս, քանի որ որդիդ  
բան պիտի սորվի: Որովհետեւ բնաւ բան չի գիտեր...

— Ո՞ր տեղէն գիտնայ, աղա ջան, պատասխանեց  
Համբօն, եթէ գիտնար, ալ ինչո՞ւ կը բերէի. ես ալ  
բերած եմ որ բան սորվի:

— Կը սորվի, ամէ՞ն բան կը սորվի. այնպէս սոր-  
վի ո՞ր... Զեր կողմներէն այն նիկոլն ի՞նչ է որ իրեն  
համար խանութ մը բացած է, ան ալ իմ քովս մարդ  
գարձաւ: Բայց վերջը զոյդ մը թէյի դգալ և քանի մը  
բան գողցաւ:

— Զէ՛, աղա ջան, աս չի գողնար, կուգամ թե-  
ւէն կը բռնեմ ու ջուրը կը ձգեմ:

— Հա՛, եթէ ձեռքը հալալ է, մարդ կը դառնայ:

— Իմ տարտն ալ այն է, աղա ջան, որ մարդ  
գառնայ, լեզու սորվի, գրել կարդալ սորվի, նստիլ

ելլալ սորվի, մարդ ճանչնայ որ աշխարհիս մէջ ինծի  
նման խեղճ ու զուրկ չի մնայ... ինքն ալ աչքաբաց  
երախայ է. մեր գիւղական գպրոցի մէջն ալ գրածա-  
նաչ եղեր է. Դիրի սեւն ու սպիտակը կը զատէ: Բայց  
աղաչանքս այն է, որ լաւ նայիք, դարիպ երախայ  
է, փոքր է...

Պէզազը միամտեցուց Համբօն ու դուրս գնաց  
բարձր ձայնով հրամայելով՝ թէյ բերէ՛ք հաց բե-  
րէ՛ք ասոնց համար:



3.

այր ու որդի նստած էին  
Պէզազ Արտեմի խոհանոցը:  
— Ա՛լ հիմա դուն գիտես,  
Գիքոր ջան, տեսնեմ ի՞նչ  
տեսակ աղայ դուրս պիտի  
գաս... Այնպէս պէտք է

ընես որ... ինչ գիտնամ... ո՞վ Տէր Աստուած...  
մոնչաց Համբօն և չիպուխը լեցուց:

Մինչ Գիքորը չորս կողմը կը գիտէր:  
— Ապի՛, ասոնք բուխիրիկ չունին:  
— Ո՛չ, ասոնք վառարան ունին, ահա՛ ասիկա վա-  
ռարան է:

— Կո՞լ ալ չունին,  
— Ասոնք քաղաքացի են, գիւղացի չեն որ կալ  
կալսեն:  
— Հապա ո՞ւրկէ հաց կ'ուտեն:  
— Թրամով կ'առնեն կ'ուտեն, Հացն ալ գրամով  
կ'առնեն, իւղն ալ, կաթն ալ, մածունն ալ, փայտն  
ալ, ջուրն ալ...

— Վա՛յ...  
— Հապա՛, ասոր թիֆլիզ կ'ըսեն: Ինքզինքդ  
կտրիծ պահէ, դեռ շատ բան կ'իմանաս:  
— Ապի՛, ասոնք եկեղեցի ունին:  
— Ունին, հապա՛, ասոնք մեզի պէս հայ քրիս-  
տոնեայ են: Ուշադրութիւն ըրէ հա՛, ձեռնաքաշութիւն  
չընես: Կարելի է քեզ փորձելու համար գրամ կը  
ձգեն, չըլլայ մօտենաս: Եթէ վերցնես ալ, տար և  
ըսէ. — «Տիկին, աս ի՞նչ գրամ է, հոս ինկած էր.  
աղա՛ այս բանը այս տեղ գտայ» թէ ոչ...

— Այստեղ ալ ոստիկան կա՞յ որ...  
— Կայ, հապա՛... Յարմար ու անյարմար ատեն  
հոս հոն չթափառիս, ձեռքդ ինկած դրամը զուր  
տեղը չծախսես, հազար ու մէկ պակասներ ունինք:  
ինքզինքդ ալ լաւ պահէ, գիշերները չբացուիս,  
չմսիս... Երբեմն, եկողներու հետ նամակ զրկէ...  
Մերթ ընդ մերթ չիպուխը բերանէն հանելով Համբօն  
կը խրատէր իր որդին: Մինչ Գիգորը կը քնանար:

— Հացի կտորտանք կամ հինը կուտան, կերա-  
կուրի աւելցո՛ւք կուտան, շատ անգամ ալ իրենք  
կուտան քեզ չեն տար, վնաս չունի, ծառայի կարգը  
այդ է... օրեր են, կը մթնեն ու կ'անցնին:

Հայրը կը շարունակէր իր խրատը, բայց Գիքորը  
հօրը կոթնած քնացած էր արդէն:

Այդ երկու օրը ան այնքան բաներ էր տեսեր, այս  
ու այն կողմը նայեր, որ բոլորովին յոգնած էր:

Միրգերով լեցուն խանութները, գէզերու պէս  
իրարու վրայ գասաւորուած հագուստները, տեսակ  
տեսակ խաղալիքները, գպրոց գացող կամ արձակուող  
երախաներու խումբերը, իրարու ետեւէն սուրացող  
կառքերը, ուղաբերու շարանները, կանաչեղէն բեռցած

աւանսկները, փափախները գլուխնուն կինտօները...  
այս բոլորի գոռոցն ու զընկոցը, աղմուկն ու աղա-  
ղակը իրարու խսոնուած՝ կ'արձագանդէին իր գլխուն  
մէջ: Եւ ան յոգնած, հօրը կոթնած քնացեր էր:

.....

Այդ պահուն Պէղազն ու իր կինը ներսը կը վի-  
ճէին: Կինը կը տրտնջար որ ծառան անփորձ էր, նոր  
լեռնէն իջած, վայրենի. իսկ մարդն ուրախ էր, որ  
քանի մը տարի ձրի ծառայ մը գտած էր:

— Կը վարժուի՛, ի հարկէ այդպէս չի մնար, կ'ըսէր  
ան կնոջը,

— Կը վարժուի՛, որդի՛, սիրտ մի դառնացներ,  
կը խնդրէր Պէղազի պառաւ մայրը:

Բայց տիկին Նատօն չէր համոզուեր, ան արտաս-  
ւելով կ'անիծէր իր բախտը:



4.

Իքոր մինակը նստած էր  
Պէղազ Արտեմի խոհանոցը:  
Ան արդէն ծառայութեան  
մէջ էր:

Աղայի հին գլխարկը մին-  
չեւ ականջները կոխած, հին  
կօշիկները ոտքը, մութ գոյն շապիկ մըն ալ հագած,  
այսպէս ոտքէն մինչեւ գլխուխը փօխուած, ան նստած  
խոհանոցին մէջ կը մտածէր, թէ ինչո՞ւ եկաւ իրենց  
գիւղէն, ո՞ւր է ինկած, հիմա ինչ պիտի ընէ...

Այդ պահուն ներս մտաւ տիկին Նատօն,

Գիքոր իր տեղը նստած էր:  
Տիկինը բան մը ըսաւ, Գիքորը լու չլսեց կամ  
չնասկցաւ:

— Բեղի չե՞մ, ծօ' արջի քոթոթ:

Գիքոր շփոթեցաւ, քրանեցաւ, մէյ մը ուզեց  
հարցնել թէ ի՞նչ կ'ըսէ. բայց յետոյ սիրտ չըրաւ:  
Աղջիկ պարոնը բարկացած գուրս գնաց:

— Էհ, գլուխնիդ թաղեմ, որ վայրենի էք ու  
կուգաք մարդու գլխուն փորձանք կը դառնաք...  
Ես բան կ'ըսէմ, ան տեղէն ալ չի շարժիր, ձայն ալ  
չի հաներ...

— Վերջացաւ, մտածեց Գիքոր, բայց ի՞նչ շուտ  
վերջացաւ... ինչքա՞ն գէշ վերջացաւ... հիմա ես  
ի՞նչ ընեմ... հայրս ալ գնաց...

Եւ ան ամէն բան վերջացած կը համարէր, երբ  
իրեն խօսելով ներս մտաւ սեւ լաթերով բարի պա-  
ռաւը, Պէղազի մայրը:

— Երբ աղջիկ պարոնը ներս կուգայ, ինչո՞ւ ոտ-  
քի չես ելլեր, որդի, կը խրատէր ան Գիքորը: Երբ  
բան մը հարցնեն, պատասխան տուր... ի՞նչ պիտի  
ըլլայ այդպէս...

Պառաւին տէտի կ'ըսէին:

Տէտին Գիքորին կը սորվեցնէր թէ ինչ պէտք է  
ընէր, ինչպէս ինքնաեռը եռացնէր, կօշիկները սրբէր,  
խոզանակը բռնէր, ամանները մաքրէր...

Պառաւ տէտին զատ ամէնքը կը նեղացնէին զինքը:

Պէղազի «խանութի աշակերտներ»ն ալ շարունակ  
կը ծաղրէին զինքը. «Քիքի» կը կանչէին, քիթը կը  
քաշէին, գլխուն կը զարնէին, գլխարկը կը կոխէին  
մինչեւ ականջները:

Բայց այս բոլորը տանելի բաներ էին:

Անտանելին այն էր որ, չէր կրնար անօթութեան դիմանալ: Իրենց տունը, երբ անօթենար, կ'երթար տաշտէն հաց կ'առնէր, ամանէն պանիր և ուտելով կ'երթար խաղալու, կամ թէ փէշին մէջ կը դնէր կ'երթար գաշտը: Երբ ուզէր՝ ծառի մը տակ կամ աղբիւրի մը վրայ կը նստէր ու կ'ուտէր:

Հիմա հոս ուրիշ տեսակ էր: Ինչքան ալ անօթի ըլլար, պիտի սպասէր, մինչեւ ճաշի ժամանակը գար, այն ալ ամէնքը ուտէին, յետոյ ինքը: Այդ անիծած ժամանակն ալ այնքան ուշ կուգար, որ խեղճին սիրտը կը քամուէր, կը թրթուր:

Մէկ, երկու, տասը համրեց և յետոյ, սկսաւ խոհանոցի մէջ չորս կողմը աչք պատցնել թէ արդեօք ուտելու բան մը չի կրնար գտնել, որպէս զի սիրտը կեցնէ, մինչեւ ժամանակը գար:

Սկիզբները ինչ որ գտնէր — չոր հացի փշրանք, կրծած ոսկոր կամ ուրիշ բան, բերանը կը ձգէր. քիչ մը յետոյ մտածեց խոհանոցին պահարանները որոնել: Ամենէն վերջը սորվեցաւ կերակուրի պղինձէն կիսեփ միսի կտորներ գուրս քաշել:

Բայց եթէ աեսնէին...

Ի՞նչ գէշ բան պիտի ըլլար...

Եթէ տեսնէին...

Հապա ի՞նչ ընես...

Թողուս փախչիս...

Եւ Գիքոր սկսաւ մտածել փախչելու մասին:

Բայց ի՞նչպէս փախչէր, ո՞ր կողմ փախչէր, մինակ, ճամբայ չէր գիտեր, մարդ չէր ճանչնար... իսկ հոյրը...

Այնքան չարչարուեցաւ, խօսեցաւ, խրատեց, «Օրեր են, որդի, կը մթնեն ու կ'անցնին...»

Եւ ահա Գիքորի գլուխին մէջ կը հնչէ հօրը խանձած ձայնը. — Օրեր են, կը մթնեն, կ'անցնին, կ'անցնին:

5.

անգակը զարնուեցաւ:

Գիքոր վեր թռաւ: Ըստը էին իրեն թէ զանգտկը երբ կը զարնեն երթայ տեսնէ թէ ո՞վ է, ի՞նչ կ'ուզէ: Ան զուրս ելաւ, պատշգամէն նայեցաւ, տեսաւ պարոն մը

և քանի մը տիկիններ գրան առջեւը կեցած:

— Աս ո՞վ էք, հէյ, կանչեց վերէն:

Վարին վեր նայեցան:

Տիկինները խնդացին, իսկ պարոնը ակնոցներն ուղղելով հարցուց:

— Աղջիկ պարոնը առ՞ւնն է:

— Ի՞նչ պիտի ընէք, հարցուց Գիքորը:

— Վարէն խնդուքը աւելի սաստկացաւ:

— Քեզի կը հարցնեն առ՞ւնն է թէ չէ, բարկացաւ պարոնը:

— Գո՞րծ ունիք:

Այս աղմուկի վրայ տիկինը գուրս եկաւ:

— Քրքրուիս գուն, գնա՛ գուռը բաց, շ'ուտ, ճչաց ու սկսաւ անիծել Գիքորն ու իր ամուսինը: Բայց չուտով հիւրերը երեւցան և ան ինդումերես զանոնք գիմաւորեց:

— Օ՛, բարե՛ւ, բարե՛ւ... Այս ո՞ր խաչէն էր, ի՞նչպէս ելաւ որ մտարերեցիք...

— Աս ո՞ւրտեղէն գտեր էք, ոտից գլուխը Գիքորը



չափելով հարցուց պարոնը, իսկ տիկինները շարունակ կը խնդային:

— Ի՞նչ կը նախանձիք, կ'ուզէք ձեզի տանք, կատակի տուաւ տիկինն ու հիւրերը ներս մտան:

Աճապարանքով Գիգորը տեղ մը զրկեց ու անոնց ետեւէն ներս մտաւ նաեւ տիկին Նատօն:

Իրարու առողջութիւնը հարցնելէն յետոյ, հիւրերը սկսան պատմել իրենց ներս մանելու պատմութիւնը, որմէ ահագին պատմութիւն մը գուրս եկաւ:

— Օ՛ֆ, սիրտս մաշեր է, կը գանգատէր տիկին Նատօն, եթէ գիտնաք թէ ես ի՞նչ կը քաշնմ ատոր ձեռքէն... կ'ըսինք, գուրս ընենք կորսուի, բայց Արտեմի բնաւորութիւնը գիտէք արդէն, կ'ըսէ՝ մեղք է, գիւղացի երախայ է, թող կենայ, կտոր մը հաց է, ուտէ, կը վարժուի... բայց ալ ե՞րբ... սիրտս մաշեցաւ...

— Օ՛հ, օ՛հ, օ՛հ, այդ ծառաներու գործը ա՛լ մի ըսեր, այս ու այն կողմէն սկսան բողոքել տիկին հիւրերը:

Կէս ժամ մը խօսակցեցան ասկէ անկէ, ծառաներու մասին, քաղաքի նորութիւններու մասին: Ճիշդ այդ խօսակցութեան ժամանակ, քրտնաթաթախ ներս մտաւ Գիգորը:

— Աղջիկ պարոն, միրգը բերի:

— Հա, լու, գնու, հրամայեց տիկինը կարմրելով, իսկ հիւրերը սկսան խնդաւ:

— Աղջիկ պարոն, կ'ըսէր թէ բալը սուզ է, պէտք չկայ առնելու...


Այս խօսքերուն վրայ հիւրերէն ոմանք պոռթկացին ու թաշկինակով բերաննին գոցեցին, ոմանք ալ տոնտիկնոց խայտառակութիւնը ծածկելու համար

վկայեցին թէ իրաւ բալը սուզ է, այս ատեն ո՞վ բալ կ'առնէ: Յետոյ սկսան յանդիմանել թէ ի՞նչ պէտք կար միրգի, ուտելո՞ւ համար եկած էին իրենք, ինչո՞ւ նեղութիւն կը քաշեն...

Տանտիկինը մինչև ականջի ծայրը կարմրած՝ կ'աշխատէր եղածը ուղղել:

— Ո՞վ գիտէ ի՞նչ է ըսեր, չէ հասկցեր այս յիմարը:

— Ով սուտ ըսէ՝ գետինը մտնէ, երդունցաւ Գիգորը և ամէն բան լրացաւ:



6.

հիւրերը ճամբու դնելէն յետոյ. տիկին Նատօն, բարկացած, բարձր բարձր խօսելով կը ժողվէր քէյֆի սեղանը: Ան կը հայհոյէր Գիգորին, մի առ մի կը թուէր անոր արարքները, կ'անիծէր իր բախտը, իր ամուսինը:

— Քա՛, խամ է, որդի, կը վարժուի՛, որդի... ի՞նչո՞ւ սիրտդ տակն ու վրայ կ'ընես... Ա՛խ Աստւած, ի՞նչո՞ւ հոգիս չես առներ, կը հառաչէր պառաւ տէտին:

— Երանի մէյ մը հասկնայի թէ մարդու սրտի այս նեղութեան վայրկեանին դուն ի՞նչ կը խօսիս... խամ է, ուրեմն գացէք գութ շինեցէք, ես ձեր գերին չեմ, ձայնն աւելի բարձրացնելով պատասխանեց պառաւին հարսը ու շարունակեց իր տրտունջն ու անէծքը, մինչեւ որ ամուսինը տուն գար:

Երբ ամուսնու ոտնաձայնը առաւ՝ սկսաւ արտաս-

ւել, աւելի բարձր խօսիլ և ամանները իրարու զարնել:

— Քեզի կ'ըսեմ դուրս ըրէ թող կորսուի. իսկ եթէ կը մեղքնաս, դրամ տուր, կանոնաւոր ծառայ բռնէ, լաւ է մարդ ծառայի տեղ ալ քաշկոտուի, քան թէ ամէն օր այսպէս տակն ուվարայ ըլլայ... իմ թշնամի՞ս ես...

— Ի՞նչ է պատահեր, հարցուց Պէզազը, տանը մէջտեղը կայնելով:

— Ի՞նչ պիտի պատահի. աս էր մնացեր որ խալխի քով մարդս գետինը մտցնէիր, ատ ալ ըրիր. ա'լ ի՞նչ պատահի, վրայ տուաւ տիկինը և սկսաւ բալի պատմութիւնը:

— Վայ, բացագանչեց Պէզազը:

— Ախ Աստուած, կը հառաչէր բարի պառաւը, ասդին անդին իյնալով:

Պէզազը Գիքորը կանչեց:

Տըմբ- տըմբ Գիքորը ներս մտաւ:

— Մ'օտ եկուր կանչեց Պէզազը:

Գիքոր վախցաւ անոր գոյնէն, մնաց տեղը կեցած:

— Քեզի' կ'ըսեմ, մօ'ա եկուր...

Գիքոր այս անդամ շարժուեցաւ, բայց դարձեալ մնաց իր տեղը կեցած:

— Տօ', արջի՛ քոքոթ, ես քեզ կ'ըսեմ, աղջիկ պարոնին ըսէ, դուն կուգաս հիւրերուն կ'ըսես թէ բալը սուղ էր...

— Ես... ես... աղջիկ պարոնին... կ'ուզէր արդարանալ Գիքորը, բայց խօսքը բերանը մնաց, տպակը հասաւ, աչքերէն կրակ ցայտեց, գլուխը դպաւ քովի պատին ու գետին ինկաւ: ինկած տեղը Պէզազը սկսաւ զայն ոտքի տակ տոնել՝ անդադար կրկնելով — «Բալը սուղ էր, հը... բալը սուղ էր, հը...»:

Պառաւ տէտին դողդղալով մէջտեղ ինկաւ, կ'աշխատէր ետ քաշել կատղած որդին, աղջիկ պարոնն ալ եկաւ, երախաներն ալ սկսան ձչալ: Պէզազը ետ կեցաւ հեւալով ու կրկնելով — «Բալը սուղ էր, հը...» աչքերը միշտ լարած անկիւնը կծկոտած Գիքորի վրայ, որ դողդղալով ու ցաւազին կը մրմթչէր.

— Վայ, նանի ջան, վայ... վայ... նանի ջան:

7.



ճախորդ կանչէր:

Եւ ահա Գիքոր հաց կը տանի խանութը: Կերակրամանը ձեռքը, մաշած ու տժգոյն խոշոր ոտնամանները քաշ տալով կ'անցնի կամուրջէն: Վար նայեցաւ: Պանդոկներու բարձր պատերուն զարնուելով՝ վեր կը նեառէր կուրը, կ'ոլորուէր, յորձանք կուտար ու ձնշուելով կը խեղգուէր, խուլ կերպով կը թշար կամուրջին տակը:

Գետեղերքին մօտերը կանաչ նաւակ մը կը պտտէր: Մէջը երկու հոգի կային. մէկը ուռկան կը ձգէր, մի սը նաւը կը կառավարէր:

«Հիմա կը հանէ», ըսաւ Գիքոր ինքնիրեն ու կեցած ձկնորսները կը դիտէր: Ուռկանը պարապ դուրս եկաւ:

— Այս մէկն ալ իմ բախտիս, ըսաւ Գիքոր ուռ-

կանը ձգուած ատեն : Գիքորի բախտը պսրապ դուրս  
եկաւ :

— Այս մէկն ալ մեր Զանիի բախտին :  
Աս ալ գատարկ դուրս եկաւ :  
— Այս մէկն ալ Գալոյի բախտին :  
Գալն ալ անբախտ էր :  
— Մինակ այս մէկն ալ ...

Բայց այդ պահուն քովի պանդոկի դրան առջեւ  
աղմուկ մը բարձրացաւ : Պարսիկ մը կապիկ մը կը  
պտացնէր երգելով .

Դէ եկուր, եկուր, մէյմուն,  
Ճիպուրդ դեղին, մէյմուն  
Պառաւի պէս կուզէ կուզ,  
Ելիր ու պարէ մէյմուն:

Ժողովուրդը հաւաքուած էր իր չուրջը և չորս  
կողմէն ալ գեռ կը վազէին : Գիքորն ալ վազեց, աշ-  
խատեցաւ բազմութեան մէջ մտնէ, առաջ անցնի,  
չկարողացաւ : Վիզը երկարցուց, ոտքի մտաներուն  
վրայ բարձրացաւ, կ'աշխատէր անպատճառ տեսնել թէ  
ի՞նչ տեղի կ'ունենար մէջտեղը :

— Ի՞նչ ներս կը կծուիս, ծօ' անպիտան, գոր-  
ծիդ գնա, ըսաւ կինտօ մը ու զարկաւ գլխուն :  
Գիքոր յանկարծ սթափեցաւ ու վազեց խանութ :

8.

Րիկունը Գիքոր կծուած  
էր խոհանոցի մէջ : Դեռ ար-  
ցունքը չէր չորցած անոր  
երեսին վրայ, գեռ կ'այ-  
րէին աղայի ապտակ-  
ներուն տեղերը, գեռ նոր  
լուած էր աղջիկ պարոնի  
ձայնը, երբ սուլելով ներս մտաւ Վասոն, Պէզազի  
աշակերտը :

Գիքորը տեսնելով, խոկոյն կանգ առաւ և մաս-

խարտ դէմքին լրջութիւն տալով, սպառնալի հարցուց :

— Քիմուար ուշացար, արջի քօթոթ, թէ կառա-  
վարիչի քով կարեւոր գործ ունէիր ...

Գիքոր գլուխը չէր բարձրացներ :

— Հաէ տեսնեմ, քեզի՛ եմ ...

Գիքոր լուռ էր :

— Զի՞ս լսեր, ուր էիր հէ՞ս, որ այսօր զիս անօթի  
սպաննեցիր . եթէ մեռնէի՛ վերջը ...

Այսպէս խօսելով կամաց կամաց մօտեցաւ, քիչ  
մը ես մօտեցաւ ու յանկարծ զարկաւ Գիքորի գլխուն :  
Գիքոր երկու ձեռքով գլուխը պաշտպանեց ու սեղ-  
մուեցաւ պատին : Վասոն կը պատրաստուէր ուրիշ  
ձեւի հարուած մը եւս հասցնելու, երբ դուրսէն ա-  
զայի ձայնը լսուեցաւ : Կուգար :

— Հիմա տես թէ քեզ ի՞նչ պիտի ընէ, սպառնաց  
Վասոն :

«Հիմա զիս կ'սպաննեն», մտածեց Գիքոր ու խեղ-  
ճի հոգին տապ ըրաւ :

Աղան արդէն բաւական ծեծած էր խանութիւն  
մէջ . հիմա միայն հրամայեց հաց չի տան, որ հասկնայ  
թէ ի՞նչ է անօթութիւնը :

Վասոնը անցաւ :

Գիքոր հանգստացաւ, թէեւ կը լսէր աղջիկ պա-  
րոնի ձայնը, որ կը ճչար . — Վերջապէս ի՞նչո՞ւ կը  
պահես, գո՞ւրս ըրէ թող կորչի, գո՞ւրս ըրէ կորչի ...

9.

Իքոր կծուեցաւ վերմակի  
մէջ, գլուխը կոխեց տակ,  
տափակցաւ :

«Լուսնակ գիշեր բոլորո-  
գին քուն չունիմ,

ինձ տեսնողը կարծում է  
թէ տուն չունիմ,

վայ, տուն չունիմ....»



Իր երգը երգելով Վասոն հաց կ'ուտէր։ Գիքորը գերմակին տակէն երբեմն զգուշութեամբ կը շարժէր և գաղտուկ անոր կը նայէր ու կրկին աշխերը կը գուցէր։ Ան այդ օր հաց գրած չէր բերանը։ Ծեծուեր ու լացեր էր, հիմակ ալ անօթի պառկեցաւ ու քունը չէր տաներ։

— Հը, ի՞նչպէս է, անօթի քունդ չի տանիր, հա՛, այդպէս . . . նկատեց չարաճի Վասոն ու կտոր մը հաց և պանիր տուաւ Գիքորին։

— Դէ՛, ա՛ռ անկողնիդ մէջ գաղտուկ կեր, աշղան չիմանայ։

Գիքոր յափշտակեց հաց ու պանիրը, գլուխը կուխեց անկողնի մէջ, գաղտնի կ'ուտէր ու կը մտածէր։ Կը մտածէր իրենց տանը մասին, այն օրերու մասին, երբ ազատ կը խաղար հանդերու մէջ ու լիսասիրտ հաց կ'ուտէր, կը մտածէր այն երեկոներու մասին, երբ իր հայրն ու մայրը կը կռուէին զինքը քաղաք բերելու համար . . . մայրը կուլար, չէր ուզեր։

— Ա՛խ, նանի ջան, սիրտ ինչքան լաւ իմացեր էր, կը հառաչէր Գիքորը անկողնի տակ ու հաց ու պանիրը կ'ուտէր, ականջը սրած թէ ազան կուգա՞րթէ ոչ։

Խոկ առտուն կեցած էր խանութին դուռը։



10.

անութի դուռը կեցած կը կանչէր Գիքոր, յաճս խորդ կը կանչէր ու բարձր ձայնով կը գովէր իրենց ապանքները։

— Կանչէ՛, ծօ՛ ինչո՞ւ ես նեցեր, մնացեր։  
Բերանիդ մէջ ջո՞ւր կայ։

— Այս կողմ համեցէ՛ք, այս կողմ համեցէ՛ք . . . կը կանչէր Գիքոր։

Ներսը խնդուքէն կը թուլնային։

Իրենց խանութը։ Եւ ան յաճախ կը բռնէր այս կամ այն յաճախորդի փէշէն, կոպիտ ու յամառ կերպով կ'սկսէր քաշել դէպի խանութը ու բաց չէր ձգեր մինչեւ որ մարդուն համբերութիւնը չհատցնէր։

Ամառնային տաք օրերուն, խանութի դրան վրայ երկար կենալէն յոգնած, ան երբեմն նստած կը քնառնար խանութի առջեւ դասաւորուած չիթերու վրայ։

Այդ ժամանակ չարաճի ընկերները կամ գրացիւները քթախոտ կը բռնէին անոր քթին տակ։

Ան փռնքտալով զեր կը ցատկէր։

Տաքէն թմրած վաճառականները կը գուարճանաւին։ Խոկ աղան կուշտ կուշտ խնդալէն յետոյ ձայն կուտար։

— Կը քնանա՞ս, ծօ՛, արջի քօթոթ, կանչէ՛ . . .

— Ասդին համեցէ՛ք, ասդին համեցէ՛ք, կը կանչէր Գիքոր։



11.

Էկ օր մըն ալ երբ Գիքոր յաճախորդ կը կանչէր՝ դիմացէն երկու գիւղացի գուրս եկան, Վազեց վաթթուեցաւ գիւղացիներուն։

— Այ տղայ, բնաւ չի ճանչցայ, աս ի՞նչ



ՏՎ-3467  
49

բան է, զարմացած բացագանչեց գիւղացիներէն մէկը  
ու դարձաւ ընկերոջ։  
— Բաղօ՛, գուն կը ճանչնայի՞ր . . .  
— Ես աչքերէն կը ճանչնայի, պարծենցաւ ընկերը։  
Ճշմարիտ էր որ Գիքորը շատ փոխուած էր, լա-  
թերն ալ։ Դժուար էր ճանչնալը։  
— Այ տղայ, տե՛ս, կանոնաւոր մարդ դարձեր  
է . . . իսկ ասոր լաթերուն . . . , ասոր շնորքին . . . կը  
հիանային գիւղացիները։  
— Համբոյի հողը մեր գլխուն . տե՛ս, ան իր տղան  
որ տեղը հասցուց, մեր տղաքը հոն խոզ կ'արածեն . . .  
իսկ Գիքոր իրարու ետեւէ կը հարցնէր։  
— Մայրս ի՞նչպէս է . . . աղաքը ի՞նչպէս են . . . իմ  
հայրս ինչու չեկաւ . . . մեր կովը ծնաւ թէ ոչ . . . մեր  
գիւղի մէջ ո՞վ է մեռեր . . .  
— Ամէնն ալ լաւ են, շատ բարեւներ ունին, պա-  
տասխանեցին գիւղացիք։ Մինակ թէ՝ Սուքնենց Ղու-  
կասը մեռաւ, մէյ մըն ալ Պուճուրենց պառաւը, մնաց-  
եալները լաւ են։  
— Հապա հայրս ի՞նչո՞ւ չի գար։  
— Հայրդ շատ կ'ուզէ գալ, բայց ի՞նչպէս գայ։  
ինքը մինակ մէկ մարդ է, ամբողջ տան հոգն ալ  
վրան . . .  
— Հապա բան մը չե՞ն զրկած . . .  
— Ի՞նչ ունին որ ի՞նչ ուղարկեն։ Դուն ձեր տու-  
նին գիճակը չե՞ս գիտեր։ Այս տարի ալ հացը լաւ  
չէր, հայրդ հաղիւ ծայրը ծայրին կը հասցնէ։ Անկէ  
ի՞նչ կ'ուզես։ Եթէ ունիս դուն զրկէ. տուրքեր կ'ու-  
զեն, ձեռքը գրամ չունի։  
— Մեր տունէն ոչ ոք չէ՞ հիւանդացեր։  
— Զէ՛, մինակ ձեր Ծաղիկ կովը Մերզայենց գո-  
մին փլելովը տակը մնաց ու սատկեցաւ։

— Ծաղիկը սատկեցաւ։  
— Աեղձ մայրդ այնքան լացաւ, աչքերը ուռեցան։  
Այս ըսելով գիւղացիներէն մէկը նամակ մը հա-  
նեց տուաւ Գիքորին ու ըսաւ։  
— Հիմա ի՞նչ ունիս ըսելիք, մենք ալ քեզի չենք  
տեսներ, եթէ մօրդ կամ քոյրեռուդ բան մը պիտի  
զրկես, տուր տանինք։  
— Ուրկէ՞ բան զրկեմ, դեռ դրամ չեմ ստանար . . .  
բայց . . .  
— Բայց ի՞նչ . . .  
— Կ'ուզեմ ես ալ ձեզի հետ գալ։ Կարօտցեր եմ  
թէ՛ մեր գիւղը, թէ՛ մերոնց և թէ . . .  
— Վայ, վայ, մենք ալ կը կարծէինք մարդ  
գարձեր ես, խելօքեր ես . . . այդ տեսակ բան կ'ը-  
սե՞ն։ Այսեղ ինքիրենդ համար քաղաքավարի կ'ապ-  
րիս —հագուստներդ նոր, ոտքդ ձեռքդ մաքուր . . .  
Մենք կ'ըսէինք մեր տղաներուն ալ տեղ պատրաստես,  
բերենք, գուն ի՞նչ կ'ըսես։ «Խոզի գլուխը գորդի  
վրայ գրին, գլուրեցաւ ցիխի մէջ ինկաւ» խօսքը  
ձիշդ քեզի համար ըսած են։  
Այսպէս յանդիմանեցին գիւղացիները, խրատե-  
ցին, մնոս բարով ըսին ու գացին։  
Անոնց երթալէն յետոյ Գիքոր իր անկիւնը քաշ-  
ւեցաւ, բացաւ հօր նամակը։  
«Իմ սիրելի որդի Գիքոր ջան։  
Ի քաղաքն թիֆլիս։  
«Մենք ողջ և առողջ ենք, մինակ քու առողջու-  
թիւնդ կ'ուզենք, ամէն։ Քեզի շատ կարօտվ կը բա-  
րեւեն Ապին, Նանը, Զանին, Մօսին, Միկիչը, Գալօն,  
ամէն։ Մեր սիրելի որդի Գիքոր, ահա իմացած ըլլաս  
որ այս կողմերը նեղութիւն կայ, տուրքը սաստիկ

կ'ուզեն և դրամ չենք կրնար ճարել և նանը և Զանին տկլոր են և տեղերնիս նեղութիւն կայ, Գիքոր ջան, քանի մը մանէթ դրամ դրկէ և գիր մը դրկէ քու որպիսութեանդ մասին, եւ գիտցած ըլլաս որ Մաղիկը սատկեցաւ և նանն ու Զանին տկլոր են»:

Նամակը կարդաց ու եղած տեղը կեցած կը մտածէր Գիքորը, կը մտածէր իրենց տանը համար:

Սիրտը կ'այրէին նամակի տողերը:

— Նանն ու Զանին տկլոր են... հոս նեղութիւն կայ...

— Կանչէ՛, ծօ՛ ի՞նչ խելք թոցուցիր. աչքդ անոնց հետ գնաց... կանչեցին ներսէն:

— Այս կողմ համեցէ՛ք, այս կողմ համեցէ՛ք, կը կանչէր Գիքոր, խանութին դրան վրայ կեցած:



12.

մեռը եկաւ: Սառ աղմուկով ձիւախառն բուքը կը թռչի քաղաքին վրայով: Փողցներու մէջ կը սուրայ, կը թռչի մեծ հոսանքով: Վզզովով կը մտնէ անկիւնները,

աղքատն ու տկլորը կը փնտոէ, պանդուխտ ու անտէր երախայ կը փնտոէ:

Ահա գտաւ Գիքորը:

Բարակ շապիկ մը հագած, խանութի դրան առջեւ կեցած կը կանչէր ան:

— Այս կողմ համեցէ՛ք, այս կողմ համեցէ՛ք...


Վո՛ւ... չարտխինդ սուլելով ցուրտը, աներեւոյթ թուրի պէս զարկաւ ոսկորները անցաւ: Գիքոր դողաց:

Առանց ասոր ալ ան շատ մաշած էր արդէն, այդքանն ալ կը բաւէր: Ու անկողին ինկաւ:

13.

իւանդ պառկած էր Գիքոր Պէզազ Արտեմի խոհանոցին մէջ: Պառաւ տէտին օրը քանի մը անգամ ներս կը մտնէր ինքնիրեն խօսելով.

— Ի՞նչ կ'ուզես,



որդի՛, Գիքո՛ր:

— Զու՛ր...

Տէտին ջուր կուտար: Հիւանդը դողդոջուն ձեռքով կը բռնէր, ազահութեամբ կը խմէր ու կրկին կ'ուզէր:

— Աս սիրոս չի զովացներ, տէտի՛... ես մեր աղքիւրի պաղ ջուրէն կ'ուզեմ, տէտի՛... ես մեր տունը երթալ կ'ուզեմ... ես իմ նանը կ'ուզեմ...

Պէզազ Արտեմը ցաւի մէջ ինկած էր: Ասդին անդին ինկաւ, անոնց կողմէն մարդ գտաւ, ապսպրեց որ Համբօն գայ, իսկ Գիքորը տարաւ քաղաքային հիւանդանոցը:

Հոս շատ հիւանդներ կային կարգով պառկած: Տիսուր կը տքային ու ձեղունին կը նայէին անզօր հայեացքներով:

Գիքորն ալ անոնց կարգին պառկեցուցին:

Հոս գտաւ զի՞նք իր հայրը:

— Աս ի՞նչ ես եղած, Գիքո՞ր ջան, մղկացլով  
վրան ինկաւ Համբօն:


Գիքոր տաքութեան մէջ չիմացաւ հօր գալը:

— Գիքո՞ր ջան, հապա եկած եմ է՛, Գիքոր ջան  
... ես քու ապին եմ է՛...

Հիւանդը բան մը չհասկցաւ: Ան կը զառանցէր  
ու զառանցանքներու մէջ կը կանչէր. «Միկիչ, Զանի՛,  
Ապի՛, Նանի՛...»:

— Այստեղ եմ, Գիքո՞ր ջան, Նանը զրկեց որ քեզ  
մեր տունը տանիմ... չե՞ս դար... Միկիչն ու Զանին  
հիմա տանիքը կեցած ճամբար կը նային: Ի՞նչ կ'ըսես.  
Դէ խօսէ՛ է. Գիքո՞ր ջան...

— Ասդին համեցէ՛ք, ասդին համեցէ՛ք, կը բա-  
ցագանչէր հիւանդը ու զանազան անկապ, կիցկտուր  
խօսքն ըսելով կը խնդար տաքութեան մէջ:



14.

Էկ երկու օր յետոյ  
Համբօն կ'երթար ի-  
րենց գիւղը:

Ան թոգած էր Գի-  
քորն ու կ'երթար:  
Թեւի տակ՝ կը տանէր  
անոր լաթերը որ մայ-  
րը վրան լաց ըլլար:

Հաթերու գրգաններուն մէջ բուռ մը փայլուն կոճակ-  
ներ, նախշուն թուղթ լաթի կտորներ ու քանի մը  
քորոց գտաւ: Ատոնք ալ կ'երեւի քրոջ՝ Զանիի համար  
հաւաքած ու պահած էր...

Կը քալէր Համբօն ու կը մտածէր: Շատ ժամանակ

չէր անցած որ այդ միեւնոյն ճամբով քաղաք եկաւ  
ինքը իր Գիքորին հետ: Ահա հոս էր որ ան ըստաւ.

— Ապի՛, ոտքերս կը ցուլին...

Եւ ահա այն ծառը որուն տակ նստան հանգստա-  
նալու...

Ահա հոն էր որ ըստաւ.

— Ապի՛, ծարաւ եմ...

Ահա այն աղբիւրն ալ, ուրկէ ջուր խմեցին...

Ամէնը, ամէնը կան, մինակ ան չկայ...

Միւս օրը, երբ Համբօն կ'անցնէր լեռներէն, հե-  
ռուէն երեւցաւ իրենց գիւղը:

Գիւղէն գուրս՝ կեցած կ'օպասէին, Նանը, Զանին,  
Միկիչը, Մօսին, իսկ փոքրիկ Գալօն մօր գիրկէն կը  
կանչէր.

— Ալի՛, ալի՛, հէ Գիքո՞ւ...

Արեւմտահայերէնի վերածեց Լ. Ա.

ՎԵՐՁ





8891

ԳԻՒ 1.5 Ե. Դ.

Հայոց

L. ADJÉMIAN

35, Rue Salah-el-Dine

Héliopolis (Egypte)

---

Printed in Egypt by NEGHOS Press, Cairo